

# ≡ ՍԻՐԱՆ ≡

ԽՈ. ՏԱՐԵ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

2013

1954

≡ ՅՈՒՆՈՒՅԻ ≡

ԹԻՒ |

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱԹՈՌԸ

ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ



Կրթական. — Երուսաղէմի Միաբանութեան աւագ պարտականութիւնը անտարակոյս, Ա. Տեղեաց պահպանութիւնն է եղած դարերէ ի վեր, ու ի պատիւ Աթոռը պահպանող հոգեսոր այդ փաղանգին՝ պէտք է ըսել թէ անոնք այդ գործը կատարած են հրաշալիին մօտեցող անձնութրութեամբ մը։ Հայ ժողովուրդին համար հնար չէ ուրանալ այս պարագան, ինչպէս հնար չէ անտարբերութեամբ վերաբերուիլ եղերական անցեալի մը նաւարեկութիւններէն հրաշք-ներով ազատած եկեղեցական ու ազգային այս Հաստատութեան հանդէպ, որ երուսաղէմի զինուորեալ Միաբանութեան կողմէն այնքան զուրդուրանքներով պահուեցաւ և կը շարունակէ պահուեիլ։


Մեր նախորդ Խմբագրականով, ընդհանուր տեսութեան մը մէջ, եղբակացուցինք անհրաժեշտը, ու պէտք չենք տեսներ մի առ մի թուելու ողորումի և զօնողութեանց այն բազմաթիւ սխրագործութիւնները, որոնք երուսաղէմի Աթոռին Միաբանութեանը եղան և կը շարունակին ըլլալ։ Մեզ կանխող սերունդներու և մեր գործը արգէն փաստերու չեն կարօտիք, զերազոյն փաստը անոր այժմու զոյութիւնն է ինքնին, հրաշքի մը համահաւասար։ Այդ հրաշքը դարերէ ի վեր կատարուերէ արգէն այս նուիրական յարկին մէջ։ Հրաշք մը չէ միթէ զարմանալի այն իրողութիւնը, որով իր ճակատազրին դէմ ամէն օր մաքառեր է նուիրեալներու խումբը այս Հաստատութեան, ի հեճուկս բոլոր դժուարութեանց, պահել ջանալով սակայն հոս, Վշտին սրբութիւնը և Յոյսին զօրութիւնը խորհրդանշալ այս երկրին մէջ, իր դերն ու դիրքը հաւասար դժվարաց աշխարհի ամենէն հզօր ու յառաջաղէմ ազգերու և եկեղեցիներու կարգին։

Ի մտի պէտք է ունենալ թէ Հայ ժողովուրդը յանձին երուսաղէմի զինուուրեալ Միաբանութեան, գարերէ ի վեր հաւասար դիրք և իրաւունք կրցերէ ունենալ, չորս հարիւր միլիոն Լատին Եկեղեցին և երկու հարիւր միլիոն Օրթոսոքաներու կարգին, ու կը շարունակէ իր այդ դիրքը, նոյն կորովով և նախանձախնդրութեամբ, հակառակ ժամանակներու չարիքին և բազմադիմի դժուարութիւններու։ Ս. Քաղաքը եկող ամէն Հայ ուխտաւոր կամ այցելու ինքզինքը մեծապէս միխթարուած և հպարտ կը զգայ, և այս չնորհիւ ուշազրտ այն դիրքին՝ զոր իր ազգն ու անոր հոգեօր իշխանութիւնը, — ամենուրեք այնքան նուազած ու վերջունուած ամէն տեսակէտով — կը պահեն տակաւին հոսւ Աւանոնք բոլորը լայնցած շունչով կը վերադառնան իրենց տեղերը, համոզուած՝ թէ դարերէ ի վեր հոս հսկող հոգեօր զինուորութեան մը չանքերովէ որ մշտապէս կանգուն մնացած է քրիստոնէական կրօնքի և ազգային կեանքի այս Տունը, զոր նախնիք թողուցած են մեզի իրրե սուրբ ժառանգութիւն։

Ս. Տեղեաց պահապանի պարտաւորութիւններով միայն չէ բաւականացած սակայն երուսաղէմի Միաբանութիւնը, թէ այդ զործը ինքնին պիտի բաւէր որ ան լիովին կատարած ըլլար իր պարտականութիւնը. անիկա դարերու ընթացքին, պայմաններու ներած չափով, կատարած է նոյնպէս կրթական ու մշտակութային զործ մը, ազգին հոգեօր ու մտաւորական կեանքին բերելով իր նպաստը։

Երուսաղէմ միշտ ունեցած է իր հոգեօր սադրանոցը, իր ժառանգաւորացը, որ Հաստատութեան տուած է զէթ կէսը իր Միաբանութեան անդամներուն, միւս կէսն ալ ինքնին զոյանալով յետոյ զուրսէն եկած ինքնուս անձերու կամ եպիսկոպոսներու մօտ փոքրաւորութեամբ հասածներու միջոցաւ։ Երկու կերպերով ալ հասած վանականները ունեցած են իրենց օգուտն ու արզասիքը թէ՛ վանքին մէջ և թէ շատ յաճախ վանքէն գուրս ժողովրդական ծառայութեանց մէջ։ Յիշտակութեան արժանի է մասնաւորապէս վերջին հարիւրամեակի ընթացքին, եսայի Պատրիարքի օրով, Մելքիսեդեկեան շրջանը, որ ունեցած է կրթական շատ զոհացուցիչ վիճակ մը։ Այդ վիճակը աւելի կամ նուազ արդիւնաւորութեամբ շարունակուած է նաև յետոյ, Յարութիւն պատրիարք Վեհապետեանի օրով, որ սակայն առաջին Համաշխարհային Պատերազմին և մեր ազգային աղէտին հետևանքով պիտի դադրէր ժամանակուան մը համար։

Դուրեան կրթանուէր պատրիարքի զանակալութենէն անմիջապէս վերջ, ձեռնարկներ եղան գործոցական և կրթական զործի վերակենցաղման։ Դուրեան Սրբազնը երուսաղէմի պատրիարքութիւնը ստանձնած էր առաւելապէս կատարելու համար «Սուրբ Վրէժինզորութեան մը զործը», ինչպէս ինք սովոր էր ըսել։ Այդ նուրիսական վրիժառութիւնը ուրիշ բան չէր բայց եթէ լեցնել տեղը Արմաշի իր մտքի զաւակներուն, որոնք իրրե մեր օրերու Ղեոնդեանք, ինկան իրենց հաւատքի ճամբուն վրայ։ Բայ իրեն, Հայ երուսաղէմը լաւազոյնս ծառայած կ'ըլլար ազգին և Եկեղեցին, եթէ կարենար կրթական բեղուն կեանք մը և իմացական մակարդակ մը ստեղծել։ Յիրաւէ Սիոնի բարձունքին վրայ, ուր Աստուծոյ տապանակը հանգէր էր դարերով, միակ կայանն էր ուր կարելի պիտի ըլլար վերականգնել կրթական ու մշտակութային այդ զործը։ Յետոյ պէտք է նշել թէ անհամեմատօրէն գերազանց էին հոս յարմարութիւնները և պայման-



ները, քան Արմաշի և կամ սփիւռքի որևէ կեդրոնի մէջ։ Որովհետև Ա. Յակոբեանց Հաստատութիւնը նախ իրբէ՝ կայք և տեղ, միջազգային կրօնական ոստանի մը մէջ, յետոյ աստուածանչական և եկեղեցական ուսմանց մշակման տեսակէտով, Սիոնի բարձունքին վրայ դարերով անսաստն նստած այդ Հաստատութեան մէջ կայ ու կը մնայ պատկառելի ճոխութիւն մը ձեռազիր և տպազիր ազգային և օտար զիրքերու, տակաւին հոգեսր կեանքի միսթիք նուիրականութիւնը, զոր կուտայ ամէն հայու սրբին ոչ միայն Տնօրինական Ա. Տեղեաց խորհուրդը, այլ նաև վանքին բազմադարեան և ազգային սրբութեանց զացումը. այս բոլորը կը ստեղծէին հոգեպարար մթնոլորտ մը և դաշտ մը եկեղեցական դաստիարակութեան զործին համար։

Ճուտով Պաղեստինի զանագան անկիւններէն, Լիբանանէն և Սիւրիայէն հաւաքուեցան աշակերտներ և կազմուեցան դասարանները ժառանգաւորաց վարժարանին։ Յաջորդ տարիներուն կազմուեցան ուրիշ երկու դասարաններ ևս, որոնց մէկուն ամբողջ շրջանի ծախսքը ստանձնեց Պատրիկ Կիւլպէնկեան, ամերիկաբնակ պատուական ազգայինը, ազգային ու եկեղեցական աւանդութեանց և սրբութեանց զգացումով խնկուած հին ընտանիքի մը այդ օրերու նահապեաններէն մին։ Երկրորդ նպաստը աւելի մեծ չափի մը վրայ եղաւ մեծանուն ազգայինը ու բարերար, Կարապետ Մելզոնեանի կողմէն, տարեկան հազար ոսկիի մնայուն նուիրատուութիւն մը, Երուսաղէմի եկեղեցական կրթութեան զործին։

Կիւթական այս կրկնուկ ապահովութիւններէն յետոյ կրթական այս զործին սիրայօժար պիտի տրամադրէր ինքնինքը Բարդէն Եպս. Կիւլէսէրեան, իրքի թանկազին աջակից մը իր վարդապետին՝ Գուրեան պատրիարքի։ Այս առթիւ, Բարդէն Սրբազնի չանքերով, ամերիկահայ ազգայիններու կողմէն կատարուած դիմումին իրքի արդիւնք, Ամերիկեան Եպիսկոպոսական Եկեղեցին ժառանգանի մէջ անզինքն լեզուի, զրականութեան և ուրիշ դասերու իրքի ուսուցիչ կը զրկէր զիտուն և պարկեշտ քահանայ մը, Տէր Պրիճմէն։

Դուրեանի առաջին տարիէն կազմուած անդրանիկ դասարանի աշակերտներէն երեքը 1928ին կ'ընդունէին արգէն քահանայական ձեռնադրութիւն, իսկ անոնցմէ երկուքը՝ այժմու Գեր. Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեան և Գեր. Տ. Նորայր Եպս. Պողարեան կը մեկնէին Անզիիա կատարելազործելու համար իրենց ընդհանուր զարգացումը։

Այս առաջին նախախայրիքին յաջորդող միւս երկու զլխաւոր դասարանները, որոնց առաջինը Կիւլպէնկեան և Երկրորդը Մելզոնեան կոչուեցան, քանի մը տարիներ յետոյ, առաջինը Գուրեան Սրբազնի մահէն անմիջապէս վերջ և երկրորդը Թորգում Սրբազնի պատրիարքութենէն տարի մը յետոյ Ա. Աթոռոյ և ազգին պիտի տային տասներկու վեղարաւորներ։ Գեր. Տ. Սիոն Եպիսկոպոս, Հայկազուն, Պարզե, Զգոն, Աերովբէ և Շաւարչ վարդապետներ, ինչպէս նաև Գեր. Տ. Եղիշէ Արքեպս. և Հայրիկ, Տիրայր և Ասողիկ վարդապետներ, որոնք զիրենք կանխող Տիրան և Նորայր Սրբազններու հետ, Գուրեան Սրբազնի օրով պատրաստուած Եկեղեցականներու փաղանգը կը կազմեն։

Թորգում պատրիարքի շրջանը աւելի ամրազջական ու պայծառ չարունակութիւնը պիտի ըլլար իր նախորդին և իր առաջին մտահոգութիւններէն մին

պիտի ըլլար ժառանգաւորացի և Ընծայարանի ուսումնական ծրագրին վերակազմութիւնը։ Վասնզի, Գուրեան պատրիարքի մահով, և Բարգէն Սրբազնի Անթիլիասի իրրե կաթողիկոս մեկնումով, ժառանգաւորաց վարժարանը կը կորսնցնէր բազմահմուտ և հմայիչ դասախոս մը և պատրաստուած ուսուցիչ մը։ Նորահաս սերունդին մէջ չէին պակսեր ուժեր, սակայն պէտք կար վարիչ ձեռքերու։ Այդ ծրագրին բարւոք իրազօրծումը ապահովելու համար Երուսաղէմ հրաւիրուեցան իբրև ուսուցիչ, պր. Շ. Պէրպէրեանի և պր. Յ. Օշականի նման փորձ և մասնագէտ դաստիարակներ։ Դպրոցի Տեսչութիւնը յանձնուեցաւ Գեր. Տ. Տիրան Սրբազնին, այն տաեն վարդապետ։ Վանքի երիտասարդ ուժերը լծուեցան զործի, ընթացք տոփի զրական և բանախօսական երեկոյթներ, դպրոցի մտաւորական մթնոլորտը ողենորող։ Ինք ևս կրթական այս զործունէութենէն խանդավառ՝ պիտի ստանձնէր Ընծայարանի եկեղեցագիտական ուսմանց դասախոսութիւնները՝ նման իր նախորդին։

Սերունդը որ պիտի շարունակէր հասակ նետել Թորգոմ պատրիարքի շրջանին, վանական մթնոլորտին մէջ, պիտի կրկնէր հարազատ պատկերը, առաւել կամ նուազ շափով, զինքը կանխող սերունդին։ Պատկ, Միւռոն, Շնորհք, Հմայեակ, Հայկասեր, Կորիւն, Բարգէն, Յակոր, Թորգոմ, Յարութիւն, Խսակ վարդապետաները չնորհալի արգասիքներն են այդ օրնուած օրերուն։

Մերորոպ և կիւրեղ պատրիարքներու շրջանին տակաւ պիտի նուազէին կրթական այս փայլքն ու խանդավառութիւնը, հակառակ զգացուած բարի կամեցողութիւններու։ Համաշխարհային Բ. Պատերազմը, Պաղեստինի աղէտը, տակաւին ներքին անհասկացողութիւններ, մահեր և հեռացումներ կրթական մշակներէն կարևորներու, շատ բան պիտի գեղջէին Հայ Երուսաղէմի կրթական ու մշակութային թագէն։ Այդ գժուար օրերուն Միաբանութեան միակ մտահոգութիւնը պիտք ըլլար եղածը պահել, անոր նկատմամբ սէր և զուրգուրանք տածել, սպասելով լաւագոյն օրերու վերադարձին։

Կրթական այս վերելքին զոյդ թերը եղան վանքին տպարանը և Ալոն ամսաթերթը։ Քսանհինդ տարիներու ընթացքին, նկատի առած միայն վերջին շրջանինը, Երուսաղէմի տպարանէն հրատարակուած են աւելի քան հարիւր հաշրջան, Երուսաղէմի տպարանէն հրատարական, եկեղեցական, զրական և ուրիշ նիւթետորներ, պատմական, բանասիրական, եկեղեցական, զրական և ուրիշ նիւթետորներ։ Իրաւամբ ըստւած է թէ «Տպագրութիւնը հրետանին է մարդկային մտածումին», և Ո. Յակորեանց տպարանի կոչումն է եղած ազգային մշակոյթին և կրօնական իտէալին հետապնդումը։

Հակառակ անտեսական գժուարութիւններուն, որոնք միշտ անպակաս եղած են Պաղեստինի մէջ, հակառակ Երուսաղէմի թեմական փոքր շրջանակին, և Միաբանութեան Ա. Տիգեաց պահապանի զիխուար հանգամանքին, վանքի տպարանը կրցեր է արժեցնել թէ անցեալի մէջ և թէ մեր օրերուն մանաւանդու միայն իր զոյութիւնը, այլ նաև անցեալի մէջ իր կարելին՝ և վերջին շրջանին իր ցանկալին։ Այսօր գարձեալ, հակառակ մեր շուրջը ստեղծուած անհապատ պայմաններուն, Ո. Յակորեանց տպարանը համեմատաբար ամենէն լայն չափով կը ծառայէ մեր մատենազրութեան և մշակոյթին։ Փա՞ստ, որակին ու տեսակը իր հրատարակած տարեկան զրքերու։

Գալով Ալոն ամսագրին, որ լրացուցիչ մասը կարելի է նկատել կրթա-

կան այս իրազրծումներուն, քսանեօթը տարիներէ ի վեր Սիոնը ջանացած է հաւատարիմ ըլլալ ինքզինքին, և այսօր երբ կը նայինք իրմով կարելի եղած արդիւնքին, զուունակութեան զգացում և երախտազիտութիւն ունինք հանդէպ բարոր անոնց, որոնք նիւթեցին մտրի այս գործը, որ Հայաստանեայց Եկեղեցւոյ ողին և ուզգութիւնը բացատրող ու տարածող, Աւետարանէն բղխող խաղաղիկ և փրկարար ներշնչումներ բաշխող և մեր Եկեղեցազիտական և բանասիրական հարցերուն կարեւոր լուսաբանութիւններ բերող գործունէութեամբ, իր որոշ արժեքն ու տեղը ունեցան և ունին Հայ մամուլին մէջ :

Հոս անհրաժեշտ է նշել թէ Երիտասարդ սերունդը, որ ուղղակի կը ըլսէր երկու մեծ պատրիարքներու շըջանէն ու ողիէն, աւելի կամ նուազ չափով իրազրծեց ինքզինքը, և բերաւ հմտութիւն, տաղանդ և կարողութիւն, ոմանք տիրական, ուրիշներ խուզաքարկու և եռանդաւոր իրենց իմացականութիւնը ձեռնահասորէն փորձելով բազմատեսակ նիւթերու վրայ, Եկեղեցական հմտութենէն մինչեւ բանաստեղծական նորօրինակ յղացքները :

Հետեարար Հայ Երուսաղէմի մէջ վերստին թափ առած կրօնականներու պատրաստութեան և կրթական գործը քսանհինդամեակ մը վերջ պիտի տար զեղեցիկ արդիւնք մը, երկու մեծանուն և կրթանուէր պատրիարքներու անունն ու յիշտատակը պանծացնող. ու ապա անմար պիտի պատհէր Հայ Եկեղեցին կանթեղը թէ Երուսաղէմի, և թէ մանաւանդ սիփուռքի մեր զլխաւոր զաղութեներուն մէջ : Այսօր այդ հասած սերունդն է որ պահապան կը կենայ Ս. Տեղեաց մեր իրաւունքներուն, վեր բռնելով նոյն տաեն Հայ Եկեղեցւոյ և Հայ մշակոյթի գրօշը Յորդանանի մէջ : Այդ օրնեալ սերունդն է նոյնպէս որ կը հովուէ այսօր, յանուն Հայ Եկեղեցւոյ, Հիւսիսային և Հարաւային Ամերիկաներու մեր հաւատացեալ ժողովուրդը և Եւրոպայի թեմերը : Մասնաւորելով մեր խօսքը Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանի և Ընծայարանի նկատմամբ՝ կընանք առանց չափազանցած ըլլալու ըսել՝ թէ անցնող քսանհինդամեակին յիշեալ կրօնական վարժարանը աղղին ու Եկեղեցին համար կատարեց ու կը շարունակէ կատարել բարերար գեր մը, զորս երբեմն յաջողեցան ունենալ հնութեան մէջ, Սիւնեաց Վարդապետանոցը, եւ Հալքասու և Սանահինի վանիները, իսկ մեր օրերուն Արմառու Դպրելանիքը :

Երուսաղէմի Ժառ. վարժարանն ու Ընծայարանը իր արդիւնքներով, աղղին ու Եկեղեցին համար յայտնի Հաստատութիւն մըն է այսօր, և սակայն ցաւ է ըսել թէ անոր զոյութիւնը, Պաղեստինի ծանօթ աղէտէն ի վեր, կը մնայ անապահով, նիւթական միջոցներու չզոյութեան պատճառաւ : Արտասահմանի Հայութիւնը տասնըհինգ տարիներէ ի վեր լայնօրէն կը վայելէ մեր Դպրանոցին արդիւնքը, ոչ միայն կրօնական այլ նաև մշակութային զետիններու վրայ, ու հետեարար իրեն կը մնայ իր ուշադրութեան և զուրդուրանքին առարկան ընել զայն :